

փէշը չէր այրերի Յետոյ իրեն տռւին կաթ  
և հաց և ճամբռու գրին զինքը:

Ամովս երկար նայեցաւ մեկնազին ե-  
տեէն, սակայն մեաց իր տեղը անշարժ:

Մերունիին մեկնելէն վերջ, հովիւները  
հետեւեցան իրեն և գացին Բեթղեհէմ:  
Ամովս շրջեցաւ հօտին մէջ և ջանաց հոն-  
դարտեցնել ոչխարները, որոնք արտա-  
կարդ զգացումք մը համակռւած, անսովոր  
շարժումներ կը փարձէին, ականջնին լու-  
րած հնուռն, կասկածու սպասումի մը մէջ:

Առտուան գէմ հովիւները վերադար-  
ձան, և Ամովսին պատմեցին մսուրի մէջ  
ծնած Մանկան մասին:

Անոնք տեսած էին իրեւ ախոռ ծառու-  
յող այրի մը ազօտ լոյսին մէջ, երիտա-  
սարդ կին մը որ լուռ քաղցրութեամք  
իր նորածինը կը դիտէր: Տակաւ բացուող  
մութին մէջ, հովիւները նշշարած էին  
նաև այն ծերունին, որ իրենցմէ կաթ,  
հաց և կրակ ընդունած էր:

Երբ վերջացուցին իրենց տեսածներուն  
նկարագրութիւնը, ըսին Ամովսին. «Իսկ  
դուն ի՞նչ ըրիր հոս, ոչխարներուդ  
քովը նստած»:

Ամովս ուրախութեամք ըսաւ անոնց,  
թէ այժմ իր հարիւր ոչխարներու թիւը  
հարիւր մէկի բարձրացած է, և անոնց  
ցուցուց նոր ծնած ծերմակ գառնուկը:

«Այս նորոծին գառնուկին համար գուն  
լսեցի՞ր որևէ երկնային ձայն», ըսաւ  
տարէց հովիւր Ամովսին:

Ամովս շարժեց իր գլուխը և ժպանցաւ:  
Սակայն հովիւները իր գէմքին վրայ տես-  
սուն զարմանալի պայծառութիւն մը, ճիշդ  
անման անոր՝ զոր տեսած էին նորածին  
Մանկան մօրը գէմքին վրայ:

«Չեր երթալէն վերջ, ըսաւ Ամովս,  
ես լսեցի ձայնը, և անկէ յետոյ ծնառ  
այս գառնուկը»:

Հազիւ Ամովսը վերջացուցած էր իր  
խօսքը, անոնք բոլորը նշմարեցին որ  
լուսակապոյտ երկնքին մէջ ասաղը վշուր  
վշուր կը տարտղնուէր, գրելու համար  
դարերով սպասուած կախարդական պատ-  
գամը, զոր իրենք չէին կրնար կարդալ  
սակայն:

b.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ

Ստեփանոս քրիստոնէութեան նոխա-  
վկան է, ինչպէս նաև անոր եօթը նա-  
խասարկաւագներէն մին: Երբ եկեղեցւոյ  
մէջ հաւատացեալներուն թիւը աճնեցաւ,  
տուաքեալներու զբաղումը բազմապատ-  
կը եցաւ, և այդ իսկ պատճառաւ գոր-  
ծերու բաժնումը ընել անհրաժեշտու-  
թիւն մը դարձաւ:

Առաքեալներուն պաշտօնն էր ընդ-  
հանրապէս ալօրել և հարովէլ: Այս երկու  
կարեռը գործերէ գուրս կային ուրիշ  
երկրորդական պաշտօններ ևս, զոր օրի-  
նակ՝ սեղանին սպասաւորել, աղքատնե-  
րուն նպաստ բաշխել, այրիներուն և  
չքաւորներուն հոգ տանիի եացյն: Առաք-  
եալներ իրենց կարեռը պաշտօնը ձգելով  
չէին կրնար զբաղել այս գործերով: Հե-  
տեւարար կարօտ գասակարգին հսկատա-  
րութիւնը լման տեղի չէր ունենար, մա-  
նաւանդ հելլէնախօս քրիստոնեաներուն  
աղքատները անխնամ կը մնային:

Յունախօս քրիստոնեաներ դիտազու-  
թիւն ըրին այս մասին և հարցը առաք-  
եալներու նկատողութեան յանձնեցին: Առաքեալներն ալ զայն հաւատացեալնե-  
րու ժողովին բերին, և անոնց հետ հա-  
մախորհուրդ՝ ընտրեցին եօթը հելլէնա-  
խօս պաշտօննեաներ, որոնք կոչուեցան  
տուաքեալներու գործակիցներ, սարկաւոց  
անունի ներքեւ:

Այս սարկաւագներուն ընտրութիւնը  
տեղի ունեցաւ տուաքեալներու և հաւա-  
տացեալներու միաժաման հաւանաւթեամբ: Առաքեալներ եթէ ուզէին կրնային իրենց  
ուզած մարդկեկը պաշտօնի կանչել, հարցը  
հաւատացեալ ժողովաւրդին առջեւ առանց  
ներկայացնելու, սակայն չըրին այդ և  
ըսին. «Չի վայելեր մեզի Ասուծոյ խօսքը  
բոլուլ եւ սեղաններու ծառայուրիւն լինել,  
ուստի եղբարդ, ընտեցեկ ձենք բարի վկայ-  
ուած Հոգւով Մերով եւ իմաստութեամբ լից-  
ուած եօրը ոյր մարդիկ զորս դնենք այս

գոծին վրայ, և եւ մենք պարապինք աղօրից եւ Ասունոյ խօսքին պատօնով: Այս խօսքը հանոյ երևցաւ բոլոր բազմութեան առջեւ, եւ ընթեցին, . . .» (Պործք, Զ. 3-5):

Սարկուագներու պաշտօններէն մին էր չքառարներուն խնամք տանիլ: Ասիկո ցոյց կուտայ թէ առաքելուկան դարու Եկեղեցին աղքատներուն հագատարութիւնը պարտականութիւն համարած էր առաջին օրէն սկսեալ: Նոյնպէս Պատրոս առաքեալին սարկուագներու ընտրութեան հարցը հաւատացեալներուն ներկայացնելը կը մատնանչէ թէ առաջին գարու Եկեղեցին կղերապեական ըլլալէ հեռու էր, և իր վարչական գործերը կը կատարէր ժաղարդուապեական (democracy) սկզբունքներու հիմնոց վրայ, ինչ որ Հայութանհոյց Առաքելական Եկեղեցին ակզրունքը եղած է սկիզբէն ի վրա:

Երբ ընտրութիւնը լննցաւ, նորը նախը պաշտօնաներ գործի սկսելէ առաջ առաքեալներուն բերուեցան, և առոնքի իրենց ձեռքերը դնելով անոնց վրայ ազօթեցին, և այսպէս կատարուեցաւ սարկուագներու ձեռնադրութեան արարուդիւնը: Չեռք դնել ասկայն նոր չէր հեեաներուն համար: Յեսու Աստուծոյ Հոգիով լնցուած էր, քանզի Մովսէս իր ձեռքերը անոր վրայ գրած էր, ուրիշ խօսքով՝ ձեռնադրած էր զայն (Թուաց, իլ. 18-23, Բ. Օր., լի. 9):

Ստեփանոս ձեռնադրուած այս եօթը սարկուագներուն ամենէն ազգեցին էր, այս իսկ պատճառաւ իր անունը ցանկին գլուխը գրուած է (Պործք, Զ. 5): Սարկուագներ քարոզչական ու աւետարանչական գործերով ալ էր զբաղէին: Փիլիպպոս՝ որ Ստեփանոսի նման եօթը նոխառուրկուագներէն մին էր, կը քարոզէր Սամարիոյ մէջ (Պործք, Բ. 5), և Եթավապացի ներքինին գործի գոյաւ ինք պատճառ եղած էր (Պործք, Բ. 37-38): Հետեւրար սարկուագ ըլլալով հանդերձ աւետարանիչ (Պործք, իլ. 8-9) ալ էր կոչուէր: Աւետարանիչ ոչ թէ այն իմաստով՝ որ Աւետարան գրած է, այլ այն իմաստով՝ որ Աւետարանը կը քարոզէր ամենուրեք: Իսկ Ստեփանոս շատ աներ-

կիւղ քարոզելուն համար մարտիրոսացաւ կարճ ժամանակէն և եղաւ Քրիստոսի Եկեղեցին նախավկան:

Ստեփանոս հելէնացած Հրեայ մըն էր որ յունարքն կը խօսէր ու շատ խիզախօրէն կը վիճարանէր Հրեաներուն հետ, ըլլալով ուսեալ, ազատախոն, անկախ ու երիտասարդ քրիստոնեայ մը: Հրեաներ չէին ախորժեր իրմէն և չքացնելու համար անոր ազգեցութիւնը կը հալածէին զայն, և օր մըն ալ իրենց ատեանին առջեւ բերին զինքը, դատելու համար իրը հայ-հոյիչ և հերձուածող:

Ստեփանոս իր ազդու ու ցնցիչ ատենախօսութեամբ հրէից ատեանին առջև պատմականօրէն ցոյց տուաւ թէ Քրիստոնէութիւնը Մովսէսական կրօնին հասցուցած պառւղն էր, օրինաց և մարգարէութեանց լրումը: Ասենախօսութեան վերջին մտսին մէջ յանդիմանեց նաև զիրենք իրերե խստագարանցներ ու ճշմարտութիւնը արհամարհողները: Հրեաներ չկրցան մարսել ասիկա և զինքը իսկոյն քարկածեցին ու սպաննեցին:

Յանցաւորը քարկածելով սպաննել հրէից մէջ սովորութիւն մըն էր՝ որ թոյլատրուած էր Մովսէսի օրէնքով (Բ. Օր., Ժ. 5-7): Երբ մարդ մը պիտի քարկածուէր, հրեաները նախ անոր զօրուոր զինի կը խմցնէին որ շատ չզգայ մահուան սարսուաը, տպա վկաները կու գոյային և յանցաւորին ստքերն ու ձեռքերը կապելով կը տանէին այնահեղ՝ ուր պիտի քարկոծուէր: Վկաները վկայութիւն տալէ վերջը իրենց հանդերձները կը հանէին և առաջին անգամ մնած քար մը անոր սրտին վրայ իրենք կը նետէին, ապա միւսները կը սկսէին քարկածել և կը սպաննէին զայն քարակայտին տակ:

Ստեփանոսի քարկածութեան սպարագային այս ձեռկերպութիւնները չկատարուեցան: Նոյնպէս հրէից ատեանին առջև անիկա մահուան գատապարտուելէ ետքը կառավարութենէն այս վճիռը պէտք էր որ վաւերացուէր: ատիկս ալ անզի չունեցաւ: Այլ անոր քարկածուէլը շատ անսպարանքով եղաւ և թէ ապօրէն: Սովորական անուններից մը քարկոծուէլը պահպանուած է:

185 '98

հանդերձներուն հոգ կը տանէք և կամակից էր անոր սպաննութեան (Գործք, է. 57 - 59):

Աւանդութեան մը համաձայն Գամազիէլ լսիլով Ստեփանոսի քարկոծութեան պարագան, իր սիրելի աշակերտը՝ Սողոսը յանդիմանոծ է, անոր համար որ ինքը հրէից օրէնքը և անոր մանրամանութիւնները իր մօտը սորված ըլլալով հանգերծ այդպիսի տպօրէն արարքի մը կամակից եղած է, քարկոծութեան հանդերձներուն վրայ հակողութիւն կատարելով: Այս յանդիմանութիւնը Սողոսի խղճամանքը յուղած էր սաստկօրէն, և առաջնորդած էր զինքը Մոլիխականութիւնն ու Քրիստոնէութիւնը բաղդատելու իրարութիւն հետ, և գիտակցելու երկրորդին ունեցած առաւելութիւններուն և գերակշռութեան առաջինին վրայ:

Միւս կողմէն, Ստեփանոսի քրիստոնէութեան ճշմարտութիւնը քաջարար վկայելը, իր հակառակորդներուն համար աղօթելը և անոնց իրեն գէմ ըրած անարդարութիւնը ներելը Սողոսի մտքին վրայ շատ աւելի խորունկ տպաւորութիւններ ձգած էր և տպա Դամասկոսի ճամքուն վրայ իր գարձի գալէն հաք Պօղոս անունի ներքև ինքն ալ եղաւ քրիստոնէական կրօնի մեծ ախոյեաններէն մին:

Օգոստինոս կ'ըսէ. «Պօղոսին դարձի զալը Եկեղեցին կը պարտի Ատեփանոսի աղօթին»: Ժամանակ մը վերջը Պօղոս առաքեալ ևս Ստեփանոսի նման իր կեանքը մարտիրոսութեամբ վերջացուց, ըլլալով ինքն ալ եղաւ քրիստոնէական կրօնի մեծ ախոյեաններէն մին:

Քրիստոս կը վկայուի երեք կերպերով: Նախ՝ խօսնով, որ քիչ տղեցութիւն ունի: Երերորդ՝ գործենով, որ աւելի տպաւորիչ է: Երրորդ՝ արինով, որ ամենէն ազգեցիկն է: Այս իսկ պատճառաւ Ստեփանոսի վկայութիւնը մեծ աղեցութիւն ունեցաւ թէ՛ հաւատացեալներու և թէ հրեայ հասարակութեան վրայ: Ստեփանոսի նման «Ակայք Քրիստոսի» կոչուելու արժանի քրիստոնեաններու հաւատքի դիւցազնութեամբ է որ Քրիստոսի Եկեղեցին աճած, այսքան զօրացած և ծաւալոծ է աշխարհի վրայ: Հստ Տերառազիանոս Հայ-

րապետի, «ԵՄԱՐՏԻՐՈՍԱԳ արիւնը Եկեղեցւոյ սերմն է»: Ստեփանոսի արիւնը իսկապէս սերմը եղաւ Եկեղեցիներու կամակէս սերմը ու զօրացաւ, իսկ ինք կոչուեցաւ նոխովիկայ, ինչպէս Սրբունի Սանդուխտ կը կոչուի Քրիստոսի Եկեղեցին նոխովիկայունին:

Հստ Օրմանեանի, «Ուրիշ Եկեղեցիներ իբր նախավկայունի կը հոչակեն Պօղոս առաքեալի առակերտ՝ Արքունի Խելլո(\*) Լիկոյոնացին, որ բուն մարտիրոս ալ չէ, ոյլ խոստվանող միայն, բանի որ տանջանեներէ

(\*) Իկոնիոյ մէջ Թեկու անուն աղջիկ մը կար որ Հարուստ ընտանիքի մը զաւակն էր: Երբ Պօղոս առաքեալ իր առաքելական առաջին մեծ ճամքորդութեան ընթացքին (Գործք, ֆէ. 1) Բառնաբասի հետ միասին իկոնիոյ մէջ կը քարոզէր, այս աղջիկը իր տան պատուհանէն լսեց անոր քարոզութիւնը: Այդ ատենները Թեկու նշանաւած էր Դամիրիս անուն երիտասարդի մը հետ, բայց երբ լսեց Աւետարանի պատգամը, քրիստոնէայ դարձաւ և զատուելով իր նշանած էն, ինչպինքը նուիրեց Աւետարանի քարոզութեան:

Իր ընտանիքին և ազգականներուն կողմէ եղած բոլոր գիմսւները ապարդիւն անցան, և ինք (Ճեր Սանդուխտ կոյսի նման) իր հաւատքին վրայ հաստատուն մնաց: Ասոր վրայ Պօղոս առաքեալը ծեծելով քաղաքէն վրանուցին, իսկ Թեկու մահուան դատապարտեցին ողջ ողջ այրելու համար: Քանզի կը մերժէր Դամիրիսի հետ ամուսնանալ և կ'ուրանար նաև իր հին հեթանոսական կրօնքը:

Երբ յահուան վճիռը գործադրելու օրը եկաւ և կը ակը վասեցին որ Թեկու այրեն, յանկարծ անձրեւ մը տեղաց և մարեց կրակը: և Թեկու փախչելով Անտիոք գնաց, Պօղոս առաքեալին քով: Հոն հաւատացեալներու հետ կը ըրչէր կենաց Բանը քարոզելով: Հոն ալ հալածուեցաւ, բայց Թրիմինա անուն ազգեցիկ տիկնոջ մը պաշտպանութիւնը վայելելով ազատուեցաւ վերջապէս հալածանքէն ու մահէն:

Տերտուղիանոս Հայրապետի (Յ. Տ. 150-122) վկայութեան համեմատ, Թեկու Լիկայոնացիին այս աւանդութիւնը գրի առնուած է Երկրորդ գարու մէջ Փոքը Ասիոյ Եկեղեցիներու հովիւներէն մէկուն մեռամբ:

Թեկու Վկայունիին յիշաւակը կը տօնուի ուրիշ հին Եկեղեցիներու կարգին Հայց, Եկեղեցիին մէջ հս, երբ առաքելական դարձ սուրբերէն մին (Տե՛ս Օրմանեանի «Հայոց Եկեղեցին», էջ 217):

անվնաս ազատիով՝ լրացեալ տարիքի մեջ խաղաղութեամբ վախճանած է: Ըստ այսմ նախավկայունի լինելու փառքը կրնանք աւելի իրաւամբ մեր Սանդուխտին սեփականացնելը (Ազգապատում, Ա. Հատուր, էջ 36):

Ա. Ստեփանոս նախավկային կեանքը լի է քրիստոնէական առաքինութիւններով և ներշնչող յատկանիցներով: շատ ի դեպ է յիշել հոս գէթ անոնցմէ մի քանին: —

Ա. — Ազատախոն էր: Ունէր սուր իմացականութիւն և խօսելու մասնաւոր ընդունակութիւն, կը խորհէր առանց կաշկանգումի և կ'արտայայտուէր ազատ ու անկախ: Եթէ Ստեփանոս վախկառ մէէկը ըլլար ու կեղծէր հրէից ատեանին առջև, հաւանաբար տարաժամ մահով չէր վերջանար իր կեանքը, բայց քրիստոնէութեան գործը ետ կը մնար: Ինքը իր ազատ ու անկախ արտայայտութեամբը թէն քարկոծուեցաւ ու սպաննուեցաւ, սակայն իր արիւնը եկեղեցին աճեցնող սերմը եղաւ, որմէ նորանոր ուրիշ Ստեփանոսներ յառաջ եկան հետագային:

Ազատախոնութիւն կը նշանակէ լայնախոնութիւն, խորհելու անկախութիւն, արտայայտուելու քաջութիւն և ճշմարտութիւնը վկայելու տրամադրութիւն, առանց կեղծելու ու առանց շողոքարթելու: Անձնասէր մարդիկ սակայն ճշմարտութիւնը վկայելէ կը վախնան, հետեւարար կը կեղծեն, կը ստեն ու կը շողոքարթեն որպէսզի իրենց անձին կամ շահուն վեաս մը չհասնի: Յեղյեղուկ նկարագրի տէր մարդիկ ցանկապատին վրայ կը կենան միշտ, իրենց շահուն համար այս և կամ այն կողմը կը ցտակեն և գետնառիծի պէս տեղւոյն համեմատ գոյն մը կ'առնեն: Այս տեսակ մարդիկ չեն կրնար մարդկութեան վերելքին և ոչ ու քրիստոնէութեան արդար գատին նպաստ մը բերել:

Խորհելու և խօսելու ազատութիւնը մարդոց արդար իրաւունքն է: Հին տաեն սակայն մարդիկ չէին կրնար յարգել ուրիշին ազատախոնութիւնը և զայն կը լուցնէին սպառնալիքով և մահուամբ: Քրիստոսի իրական վկաները Ստեփանոսի

նման մարտիրոսացան բայց յետս կոչում չըրին: Ահա՝ այս իսկ պատճառաւ քրիստոնէութիւնը կրցաւ տարածուիլ ամէն տեղ, խոնարհեցնելով իր առջև հեթանոս երկիրներու կրօնքները:

Ամերիկացի նշանաւոր քարոզիչ Պիչըր կ'ըսէ: «Խօսի ազատութիւնը ժողովուրդին վրայ այն ազդեցութիւնը ունի, ինչ որ նովր կ'ունենայ ովկիանոսի երկիրներուն համար, ողին մէջէն հիւանդուրեան մանրէները մէկդի հենով եւ առողջարար մբնոլոր մը ստեղծելով: Աւր որ խօսի ազատութիւնը արգիլուած է՝ նոն գարեանոտութիւն երեւան կու զայ եւ մահը կը փուրայ իսկոյն անոր ենեւին»: Ուրիշներուն անձը և զգացումը յարգել և անոնց խօսքի ազատութեան հանդուրժել՝ քրիստոնէական աւելի բարձր քաղաքակրթութեան հետեւանքն է:

Բ. — Հաւատելով լի էր: Հաւատքը հոգեւոր իրականութիւններու վստահելիութիւնն մասին ներքին համոզում է: Ստեփանոսի համար հաւատքը կը նշանակէր այսպէս ստուգութիւն, վստահութիւն և ճշմարտութեան հանդէպ մտքի համոզում: Բայ թովմաս կըթրիի, «Հաւատքը ովնայան և ընկերական կեանենի. վեցուր զայն մարդոց մէջէն, անա՝ ընկերութիւնը կը կործանի»: Ստեփանոս ճշմարիտ հաւատքի տէր մէէկը ըլլարուն համար էր որ կրցաւ դիմադրել հրէից հալածանքներուն ու նախատինքներուն, և զոնեց նաև իր կեանքը սիրայօժար, որ կարենայ հաստատուն մնալ իր քրիստոնէական սկըզբունքներուն վրայ: Ստեփանոս տակաւին չձեռնադրուած վկայուած էր արդէն թէ հաւատքով լի մէէկն է (Գործք, Զ. 5): Իր այս հաւատքի դիւցազնութեամբ քրիստոնէական կրօնի ներքին անպարտելի ուժը ցուցադրից թէ՝ քրիստոնեայ աշխարհին և թէ մարդկութեան:

Ստեփանոս հաւատքով լի ըլլարուն համար քաջ և անվեհներ էր և հոգեւոր իրականութիւններու հանդէպ պայծառ տեսիլ ունէր և խորունկ համոզում: Իր գաղափարները վճիտ և արտայայտութիւնները յատակ էին: Ասաւուած իրականութիւն մըն էր իրեն համար, իրերը Աստուծոյ ակնոցովը կը դիտէր և չէր վախնար որևէ բանէ:

Քրիստոնէութիւնը կրօնք մըն է որ չ'ապրուիր առանց կենդանի հաւատքի: Եթէ մենք կը խորհինք թէ մեր անուանական հաւատքով քրիստոնեաներ ենք, կը սխալինք չարաշար: Իրական քրիստոնեայ կոչուելու համար պէտք է մեր հաւատքը ըլլայ հաստատուն, անպարտելի ու անսասան: Ճաքոպին կ'ըսէ. «Անկարելի է հերոսանալ որեւէ բանի մէջ, առանց հերոսանալու հաւատքով»: Ստեփանոս հերոսացաւ իր անսասան հաւատքին պատճառաւ: Աշխարհ պէտք ունի այսօր ու Ստեփանոսի նման իրական հաւատացեալներու, անոնցով է որ Քրիստոսի եկեղեցին կրնայ կանդուն մետև, զարգանալ ու աճիլ աշխարհի վրայ:

Գ. — Համարձակախօս եր: Համարձակախօսութիւն կը նշանակէ ճշմարտութիւնը խօսելու բարոյական քաջութիւն, ազատ ու անվախ արտայայտութիւն, առանց երկիւղի ու նկատումի իրողութիւնները եղածին պէս նկարագրելու բարի արամագրութիւն: Ըստ Պաքոնի, «Համարձակախօսութիւնը կոյր է, բանզի չի տեսներ վտանգն ու դժուարութիւնները»: Բայց համարձակախօսը ճշմարտութիւնը չխեղաթիւրելու համար վտանգը նկատի չ'առներ: Ստեփանոս նկատի չառաւ որևէ վտանգ և հերոսացաւ իր համարձակախօսութեամբը:

Հին Ռւխտի մէջ Եղիս մարգարէն ու համարձակախօս էր: Իր օրով՝ Յեղարելի թելադրութեամբ, Աքատը Նարովթի այգին գրաւած էր: Մարգ մը չկար որ թագաւորին ցոյց տար իր ըրտծ անարդարութիւնը, բացի Եղիսյէն, որ քաջարար Աքատը թագաւորին քովը գնուց և խօսեցաւ անոր այս անիրաւութեան մասին և անոր հետեւանքներուն նկատմամբ, առանց նկատի առնելու որևէ վտանգ (Գ. Թագ., ԽԱ. 17-24):

Յովհաննէս Մկրտիչ ևս համարձակախօս էր Եղիսյի և Ստեփանոսի նման, առանց նկատումի ու կաշկանդումի: Երբ Հերովդէս իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ հետ ապօրէն կևանք մը կը վարէր, Յովհաննէս քաջարար և համարձակօրէն յանդիմանեց զինքը այս սխալ արարքին համար, հոգ

չէ թէ իր այս արարքով ապրելու պատճենութենէն զրկաւեցաւ:

Կեանքի մը արժէքը ասարիներու երկարութեամբը չի չափաւիր, այլ անոր արգիւնաւորութեամբը: Մաթուսազ ինը հարիւր վաթսուն ինը ասարի ապրեցաւ, բայց յիշատակութեան արժանի բան մը չթողուց իր եաինւ իսկ Յովհաննէս Մկրտիչը և Ստեփանոս նախավկայ թէեւ քիչ ապրեցան այս աշխարհի վրայ, առկայն իրենց ետեր թողած բարի ապաւորութիւնները թարմ են միշտ քրիստոնեաներու մտքին մէջ: Մեռան բայց կը խօսին տակաւին մեզի իբրև ճշմարտութեան մեծ ախոյիաններ:

Դ. — Ասունծոյ Ս. Հոգիին ընորհներովը զարդարուած եր: Ստեփանոս ոչ միայն հաւատքով՝ այլ Ս. Հոգիով ալ լի քրիստոնեայ մըն էր (Գործք, Զ. 5): Հաւատքը դինքը առաջնորդած էր Ս. Հոգիով ալ լիցուած կեանք մը ապրելու: Տակաւին ձեռնոդրութեամբը Ս. Հոգիին երկնային շնորհներուն չարժանացած՝ արդէն զարդարուած էր անոնցմավ: Հաւանական է Պինտեկաստէի առթիւ վերնատաւնը գտնուող 120 հոգիներէն մէկն ալ ինքն էր, որ արժանացած է այդ առիթով Ս. Հոգիի օրհնութիւններուն:

Ցիսուս մեր մոլորակին վրայ ապրած ատեն ինք կը կտուավարէր Եկեղեցին, բայց երկինք համբանութէն հոգը՝ իր Ս. Հոգին զրկեց և ասիկա եղաւ Եկեղեցին շարժուն այժմը: Առանց Ս. Հոգիի Եկեղեցին անդօր է, կը նմանի թռչունի մը՝ որուն թեկրը փետրատուծ են և ինքնաշարժի մը՝ որուն իւղը հատած է: Առանց թեկի թռչուն մը չի կրնար թռիլ, առանց իւղի՝ ինքնաշարժ մը անկորող է շարժելու, նմանուածէս Եկեղեցի մը եթէ Ստեփանոսի նման հաւատքով և Ս. Հոգիով լի անդամներ չաւնի իր մէջը՝ չի կրնար շարժուն ու յեղաշրջող ոյժ մը ըլլաւ մարգկային ընկերութեան կեանքին մէջ:

Ինչո՞ւ առաքելական դարու մէջ Քրիստոսի Եկեղեցին յեղաշրջող մեծ ոյժ մըն էր՝ որ աղջիրն ու երկիրները յեղաշրջեց և քաղաքակրթութեան պատմութեան մէջ

նոր էջ մը բացաւ, իսկ այսօր զուրկ է անկէ: Արտգհետե Ստեփանոսի, Պօղոսի և այլ առաքեալներու նման Ս. Հոգիով լի անդամներ ունէր, ինչ որ այժմ չունի և կամ քիչ ունի:

Այլ բառերով, Եկեղեցիի մը յաջողութեան գաղանիքը Աստուծոյ Ս. Հոգին է: Ինչպէս Եկեղեցական պատմութիւնը ցոյց կուտայ, երբ Ս. Հոգին իր շնորհներով ու օրհնութիւններովը Եկեղեցին հետեղած է, Եկեղեցին միշտ աճած ու զարգացած է, և երբ քաշուած է անկէ, Եկեղեցին տկարանալով սկսած է քաշկռտել իր գոյութիւնը:

Հարստութիւնը, դաստիարակութիւնը, գեղարուեստը և աշխարհիկ այլ միջոցներ կրնան Եկեղեցւայ յառաջդիմութեան նպաստել, առաջն Եկեղեցիի մը իրական ու ներքին ուժը կը կազմեն միայն Ստեփանոսի նման Ս. Հոգին օծումը ունեցող անդամներն ու պաշտօնեաները: Եկեղեցի մը չի կրնար իրագործել իր սրբազն կոչումը երբ աշխարհիկ հաշիւներով կը կառավարուի և երբ իր անդամները կը համարին Աստուծոյ Ս. Հոգին շնորհներովը օժտուելու իրենց առանձնաշնորհնեմներէն: Ամերիկացի մեծ հեղինակ կմըրսըն կ'ըսէ. «Մեծ են այն մարդիկ որոնք նոզեկան ուժը Ֆիզիքական որեւէ ոյժէ աւելի գերադաս կը համարեն»: Քիստոնէութիւնը հոգեկան այս ուժի կրօնքն է: Այս ուժէ զուրկ Եկեղեցի մը չի կրնար յեղաշրջել անհատներուն և ազգերուն կեանքը:

Ֆրեզնօ, Գալիք.

\* \*

Լու է քիչ բայց լու ապրիւ քան թէ երկար կեանք ունենալ և անօգուտ ըլլաւ մարդկութեան: Ստեփանոս, Յովհաննէս Մկրտիչ նման քիչ ապրեցաւ, բայց մեծ ու խորունկ տպաւորութիւն ձգեց իր ետին:

Ստեփանոս իր պաշտպանողական ուղերձին մէջ իր մասին խօսելէ աւելի ճշմարտութեան նկատմամբ խօսեցաւ, և իր անձը փառաւորելէ աւելի Յիսուսը փառաւորեց, որուն համար վկայ մըն էր ինք:

Ճշմարտութիւնը կը վիրաւորէ բայց կը բուժէ: Բարի ձեռնարկներ յաջողած են ոչ թէ ճշմարտութիւնը ծածկելով, այլ խօսելով: Եթէ մարդիկ մեզք գործելէ չեն ամչնար, ինչո՞ւ ճշմարտախօս անձինք ամչնան ճշմարտութիւնը յայտարարելու և անոր վկայ ըլլալու:

Հրեաներ Ստեփանոսը քարկոծելով չկրցան քրիստոնէութեան շարժումը կասեցնել, ընդհակառակը անոր տարածման պատճառ գարձան: Ճշմարտութեան հակառակողը անոր բան մը չի կրնար ընել, բայց կը վեսառուի անկէ վերջ ի վերջոյ: Հին առակախօսը կ'ըսէ. «Ճշմարտութիւնը ծախու առ ու զայն մի ծախու» (Առակք, իդ. 23): Իսկ ձէյժմ կիրալտ կը յայտարարէ. «Մարդիկ կը մեռնին, սակայն նրեմարտութիւնը կը մեայ յաւիտեան»:

Ճշմարտութիւնը կը նմանի կրանիթէ քարին, որուն զարնուողը կը փշրուի, բայց զայն չի կրնար վշրել: Անիկա կը մնայ անսասան:

ԴՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

